

ԳԵՅՍԵՄԱՆԻ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԵՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ Ո՛ՒՈՂՈՒՄԸ

5 Յունուար 1948ի զիշերը բացառիկ ու սաստիկ անձրևներէն գոյացած հեղեղները, Գեթսեմանի ձորին մէջ հաւաքուած, կը խուժէին Ս. Աստուածածնայ տաճարին գաւիթը, և մինչև եկեղեցւոյ մուտքին գաղաթը բարձրանալով՝ կը խորտակէին զան ու կը լեցնէին տաճարը մինչև առաստաղ:

Ս. Աստուածածնայ գերեզմանի եկեղեցին կը պատկանի Հայոց և Յունաց: Ղափտիներն ու Ասորիները իր հետեակները Հայոց կրնան պաշտամունք կատարել հոն: Ղափտիները շաքաթը երկիցս, իսկ Ասորիները մէկ անգամ միայն, և ունին մեր կողմէն իրենց տրամադրուած պատարազամտոյց զատ զատ սեղաններ:

Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ եկեղեցին ամենահին եկեղեցիներէն մին է, կառուցուած Ե. դարուն Մարկիանոս կայսեր կողմէն, շուրջ 453ին:

Ս. Աստուածածնայ գերեզմանի այտ եկեղեցին սկզբնական շրջանին կառուցուած էր երեք այրերու վրայ: Երբ Պարսիկները Ե. դարուն գրաւեցին Պաղեստինը ուրիշ եկեղեցիներու կարգին կործանեցին զայն: Կէս դար վերջ, վերստին կառուցուած էր ան արդէն, ինչպէս շատ մանրամասն կերպով կ'երևի այս պարագան Արգուլֆ և պիսկոպոսի Ուլիգրուքեան մէջ:

Թ. դարու սկիզբը, այս տաճարին մէջ, որ ունէր նաև վերնաշարիկեր, ու ընդարձակ եկեղեցի մը կը թուի ըլլալ, կ'ապրէին աւելի քան հարիւր կոյսեր, ըստ Եպիփանի վկայութեան, և ասոնք էին որ կը պահպանէին Տիրամօր գերեզմանը, վանահօր մը հսկողութեան և ուղղութեան ներքև:

ԺԱ. դարուն նորէն կը քանդուի եկեղեցին, հաւանաբար Սալակիրներու կողմէն Յրուսողէմի գրաւման ընթացքին: Եկեղեցին թէև կը կործանէր, բայց Ս. Կոյսի գերեզմանը անաղարտ կը մնար: Godefroy de Bouillon կողմէն Ս. Քաղաքը գրաւուելէն վերջ, Տրանկ այս յաղթականը ուզեց քանդուած այս եկեղեցին վերաշի-

նել: 1180ին արդէն աւարտած էր եկեղեցին:

Ինչպէս վերը յիշեցինք, Ս. Աստուածածնայ եկեղեցին ունէր վերնաշարիկ, ուր վարէն կը բարձրանային օրհնքան սանդուխներով որքան որ այժմ կ'իջնենք: Ս. Կոյսի գերեզմանը երթալու համար: Եկեղեցին իր առջև ունէր նոյնպէս ընդարձակ գաւիթ մը, ուր խաչկրաց օրով, թաղուած են քանի մը անուանի իշխաններ: Գաւիթին սեպաձև բարձր պատերը և ամբաշէն հօր աշուտարկները կը պաշտպանէին սյրազայրը և վանականներու խուցերը թշնամիներու յարձակումներուն դէմ:

Ճիշդ Բրիտտոսի Գերեզմանին նման կամարներով և ղիւներով զարդարուած էր Ս. Կուսին գերեզմանը, պսակուած ոսկիէ և արծաթէ պտտուական անթիւներով: Կամարներն աւստերը ծածկուած էին որմանկարներով որոնք կը ներկայացնէին Ս. Կոյսի կեանքին մեծ առիթները և աւանդական պատմութիւններէն ելուզուած տեսարանները:

1187ին Սալակտոնի յաղթութենէն յետոյ, եկեղեցիին բոլոր մասերը, հիւանդանոց, վերնաշարիկ բաժինը քանդուեցան և անոնց նիւթիւր գործածուեցան քաղաքին պարիսպներուն խրամատները նորոգելու համար: Ս. Կուսին գերեզմանը և անոր հոյակապ մուտքը, մերկացած ու կապտուած ամբաշէն, աշտարակներէն և ընդարձակ գաւիթէն, քանդուէն ազատ մըլանացին, բայց ջնջուեցան գերեզմանի շուրջը և պատերուն վրայ գտնուած զարդերը: Քանդուած մասերու հողերը տրվուեցան եկեղեցիին շուրջ: Բարձրացան մինչև տասնհարին պատուհանները, և լուսաւոր եկեղեցին մնաց մօռթի մէջ: Իսկ Կեղերնի ձորին եկեղեցիները ապկառուողի ռակ պլաիթաղէին եկեղեցիին ստորին մասը: Ահա՛ Տիրամօր գերեզմանի եկեղեցիին այժմու վիճակը: Սակայն այս սրբազայրին վրայ գործուած յաջորդական բոլոր քանդումներու ժամանակ, անաղարտ մնացած է Ս. Կուսի գերեզմանը:

5 Յունուար 1948ի Գեթսեմանիի Ս. Աստուածամայր եկեղեցւոյ ողողումը աննախընթաց պարագայ մը չի կազմեր սոյն եկեղեցւոյ տարեգրութեան մէջ: Պատմութիւնը մէկէ աւելի պարագաներ կը յիշէ

ուր տաճարը լաւարկայ եղած է ոչ միայն մարդկային վայրագութիւններու, այլ նաև բնական աղէտներու: Մեր և Յոյն պատերազմարարները, ինչպէս յիշեցինք վերը, աղէտէն անմիջապէս վերը սկսան գործի: Նախ պարպուեցաւ Կիւղեցին լեյնոյ ջուրն ու տիւմը: յետոյ փոխադրուեցան եկեղեցւոյ ներքին կահաւորումը կազմող բոլոր առարկաները, որոնց մէկ կարևոր մասը սակայն փնացուածի կ'ենթարկուէր այսպէս, իսկ մնացածները կը մաքրուէին, կը սրբուէին և կը նորոգուէին, պատրաստ՝ իրենց տեղերը դրուելու համար: Ս. Աթոռը հակառակ երկրի տիրող կացութեան և նիւթական իր անձուկ վիճակին, ոչ մէկ ծախքի առջև կանգ կ'առնէր եկեղեցւոյ սեղաններու, քարտեղներու, վարազոյրներու և վարձաներուն և այլն պիտոյքներու նորոգման և հայթայթման համար:

Մեր և Յոյն պատերազմարարները աճիստեղէ ի վեր խորհրդակցութեան և աշխատանքի մէջ են կրճատական նորոգութեան ենթարկելու Ս. Կոյսի գերեզմանին գմբէթը, որ փլչեցու ենթակայ է, և ցարզ փայտէ պատարագամատոյց սեղանները փոխարինելու մտածար սեղաններով: Այս առթիւ երկուստեք փափաք կայ նաև կարելի վայելութեամբ վարդաբեր եկեղեցին, քրիստոնէական այդ ազաւոր և խիստ ուշագրաւ որբավայրին տալու իրեն վայել կերպարանքը, որպէսզի հնութեան ու սրբութեան զորոճով օժուկն այդ գահարը իր վայելուչ շքեղութիւնը կարենայ հազելի յաչս այն բազմահազար աշխատարներուն և այցելուներուն, որոնք ամէն տարի կը լեցնեն Ս. Երկիրը, չուխա և յերկրպագութիւն տնօրինական տեղեաց:

Այս առթիւ նորին կամենալատուութեան Պատրիարք Ս. Հօր Ե ըովանդակ Ս. Յակոբանց զինուորեալ Միաբանութեան շնորհակալութիւնն ու երախտքը Տիար Եղուարդ Կիւղեցիկեանի և փր ազնուական և բարեւ

սէր գերդաստանի բոլոր սիրելի անդամներուն, Ս. Աստուածածնայ եկեղեցւոյ բարեզարդման համար իր իշխանական, հազար Պաղատներեան Ոսկիի նուիրատուութեանը համար:

Ընդհ. Տնօրէն Տիար Գ. Կիրակոսեան, Ս. Աթոռոյ Սրբազան Պատրիարքին գրած իր նամակին մէջ, կը յայտնէ թէ Հ. Բ. Ը. Միութեան փոխ նախագահ՝ Տիար Լևոն Կերտան, Ս. Աստուածածնայ եկեղեցւոյ գաւիթին և մուտքի դրան նորոգութեան համար կիւլլապի կիւլպէնկեան Հիմնադրամի վարչութեանէն կրցած է 1000 Անգլ. Ոսկիի համարժէք 4000 Տուրքի նուիրատուութիւն մը ապահովել և նորոգ հանգուցեալ բարերար Յարութիւն Կիւլպէնկեանի որդին Տիար Եղուարդ Կիւլպէնկեանը, հաւատարիմ իր գերդաստանի աւանգութեան, յանձն առած է, ինչպէս ըսինք, այդ գումարը տրամադրելու Ս. Աստուածածնոյ եկեղեցւոյ նորոգութեան:

Կիւլպէնկեանները վաղ ժամանակներէ ի վեր կապուած են Ս. Աթոռի իրենց թաղկազին յիշատակներովը: Իսկ մեր օրերուն երջանկայիշատակ Պատրիկ Կիւլպէնկեանը Ս. Աթոռոյ իր Հնծայտանով և Վեսեմ. Գալուստ Կիւլպէնկեանի իր Մասեմարտանով, նոր և փառաւոր յիշատակարաններ կոթողեցին ազգային այս օրհնեալ ժողովուրդութեանը մէջ: Եւ ահա անոնց հարազատներէն ուրիշ մը, բարեկրօն Տիար Եղուարդ Կիւլպէնկեան կ'ընէ սրատուել այս նոր նուիրատուութիւնը Ս. Աթոռոյ Գիթեմանի Ս. Աստուածածնոյ եկեղեցւոյ նորոգութեանը համար:

սԵՄԱԼԻ ՈՐ ՈՍԿԻՅԻ ՉԱՒԱԿ Ի ՍԻՅԱՆ:
Այս առիթով մեր խորին շնորհակալութիւնը նշոյնպէս Պատ. Հ. Բ. Ը. Միութեան փոխ նախագահ Տիար Լևոն Կերտանի, այս նուիրատուութեան առիթով իր ունեցած մասածուծին և կեցուածքին համար:

ԵՐԳ.